



Ա Մ Ս Ա Գ Ի Բ

ՎԱՀԱՐՈՒԹ ՏԱՐԵ

ԹԻՒ 2 ·

ԹԵՂՔ ԱՐ 28

1874

Ա Զ Գ Ա Յ Ի Ն , Բ Ո Ն Ո Ս Ի Բ Ո Կ Ո Ն Ե Խ Գ Ր Ո Գ Ի Ց Ո Կ Ո Ն

ՃՇՄՍՐԻՑ ՅԱՌԱՋԱԴԻՄՈՒԹԻՒՆԸ ՈՒՄ Է

Ա մ ս է ն կ ր թ ե ա լ ժ ո ղ ո վ ո ւ ր շ ը և ի մ է ա .
մ է ն է ն ք ա ր կ ա պ ա շ տ ո ւ ր ը չ է . չ է կ ա ր ո ց թ ա .
գ ա ւ ո ր — ժ ո ղ ո վ ո ւ ր դ լ լ լ լ .

և . է Մ է — Մ Ա Ր Թ է ն

Սահ հարցի տոթիւ , որ ոչ թէ
միայն ժազափեան մր , կամ մասնաւոր
ազգի մր , այլ բավանդակ մարդկաւ
թեան կէնաց նկատմամբ ամենամեծ
կարեւորութիւն ունի , կամ լաւ եւս
է ասել , որ մարդկութեան կէնաց եւ
ական տարրը կը կազմէ , կ'արձէ , որ
մի բանի խօսք ասեմք :

Եթբ հայեցաւածք մի ձգենք աղքաց
կէնաց վերաց և զայն ուստի մնասիրէմք
ուշի ու շով , կը առանեմք անքնոգհատ
ելեւ ջ մի . կը տեսնեմք , որ մէկը կը

բարձրանայ , ուրիշ մը կը խնարհի ,
մէկը իւր հանձարեզ գիւ աերսվ գի-
տութեանց արդանդը կը պատառէ .
ընութեան խորին գաղափիներին կը
պարզէ յօդուտ մարդկութեան . միւս
մը իւր անձին ապահովաթեան հա-
մար լրւաց և յառաջացինւթեան ա-
լեաց և հեղեղներան առջեւ շինուկան
պարփակներ կը բարձրացնէ . մէկ խօս-
քավ աշխարհի բազդը վճռ ոլ և սիօ-
լեսնեներն կը առհին և կ'անմինին իրենց
կայսերական պերճ գահոցից բարձրա-

գթենեն. իսկ Կյցօմներն իրենց թագաւառութեան մէջ կայսերական վաստքը կը յափշտակեն.

Ի՞նչ օրինօք կը կատարուի այս առնընդհատ ելեւէջը. — Առողուծոյ արարածագործ մատը, որ տիեզերաց անհութեան մէջ աստեղաց շրջանը գծեց և արեգական ելլելու և մոնելու կետերն սահմանեց, յառաջադիմութեան օրէնք մի գրաւ : Այս օրէնքը ինչպէս բռվանդակ բնութեան, նոյնպէս մարդկաւթեան օրէնքն է. Այս օրինօք է, որ մէկը կը բարձրանայ, ուրիշ մը խր հանձարեղ գիւտերով ղաղլսարհ կը հիացնէ և ազգաց երախտագիտու. թիւնը առ ինքն կը գրաւէ. Ինչպէս արագահստ հեղիղի մը ընթացքը ոչ մի բան չէ կարող խափանել, նոյնպէս յառաջադիմութեան օրինօք եղած ընդհանուր յառաջախաղացումը, որոյ անմիտ դիմադրով կը կորուսանէ իւր բարձրութիւնը, կը գերուի և ոսնակոխ կը մեռանի :

Սակայն պէտք է հետազոտել, թէ մարդը միայն բնութեան օրինօք կը կառավարուի, որ ընդհանուր բնութեան յառաջադիմութեան օրէնքը լինի եւ եթ օրէնք մարդոյ յառաջադիմութե. պէտք է քննել, թէ չունի մարդը յատուկ օրէնք. — Մարդն ունենալով այլ եւ այլ կեանքեր, ինչպէս բռւստական կեանք, անսանսական, կամ նիւթական կեանք, մտաւորական և բարյական կեանք, հպատակ է նա և այլ և այլ օրինաց : Մարդն ունենալով բռւստական կեանք կը տեսնեմք, որ նոյն կեանց օրէնքին հպատակ է, վասն զի կը մնանի և կ'աճի. ունենալով անսանսական կեանք, կամ նիւթական կեանք, անսանսական, կամ նիւթական կեանք, մտաւորական և բարյական կեանք, հպատակ է նա և այլ և այլ օրինաց :

Կը սիրէ. Ուրեմն աւեմնեմք թէ այս չորս տեսակ կենաց ո՞ր մէկուն օրինօք կը կատարուի մարդոյ ճշմարիտ յառաջադիմութիւնը :

Մարդն իբրեւ մտաւոր էակ մը իւր հանձարով հրաշալիքներ կը գործէ, ինչպէս ասած է օտարազգի երեւելի մատենագիր մը, մարդը « Քիչ մը ածխով և կաթիլ մը ջրով .քաղաքներ կը լուսաւորէ, նաւերուն թեւ կրտսայ, մէքենաներուն մատուցներ, որք կը հրւան, կը դարբնեն, կը ցանեն և կը ճանապարհորդեն, այլ ասկայն այս չէ մարդկութեան յառաջադիմութեան սահմանը : Մտաւոր մարդն իւր հանձարով կարող է թագաւորական եւ կայսերական մեծութեան համնիլ, բայց այդ մեծութիւնը ճշմարիտ յառաջադիմութիւնը չ'երաշխաւորէր. թագաւորը այս մասին բան մի չեն կարող առնել, նորա հասարակութենէն աւելի վաղուան համար ապահով չեն. վասրըն զի նոցա բաղդն հասարակութեան բաղդէն աւելի յեղյեղուկ է. նոցա համար հոկայաբայլ յառաջադիմութե միջնըն է թնդանօժը, ինչպէս պապականութեան համար երկար ժամանակ յառաջադիմութեան միջոց համար ուեցաւ խարուկահանդիսից մարդածախ բոցը :

Եթէ լոկ իմացականութեան, մարդոյ այս երկրաւոր մասին զարգացմամբ ըստնք, թէ կը յառաջադիմէ մարդկութիւնը, շատ կը սիսալինք. վասն զի առանց սրտի կենաց մարդն անասուն մի է. վերցուր մարդէն սիրուը, և զարդացուր նորա իմացականութիւնը որչափ կարելի է, գարձեալ նա վայրենի մի է. առանց սրտի զարգացման, զարդացեալ իմացականութիւնը մարդկութեան համար չարից մի է : Մտաւոր կենաց զարգացման արդասիք են այսօրուան քաղաքակրթեալ ազգաց

և լուսաւորեալ տէրութեանց վերջին յցան եղող սոսկալի մահապէններն , գիտութեանց յառաջադիմութեան արդասիք ևն մինիցից , որուիլ և շափն , որը 70 ի և 71 ի աշխարհաւեր պատերազմին ժամանակ շատ քաղաքներ աւերեցին , միլիօնաւոր կարիք երիտասարդներ լափեցին , շատ հայրեր և մայրեր անզաւակեցին , շատ մասաղ մանկիկներ սրբացուցին և շատ հարաներ այրիացուցին . Միթէ այս է մարդոյ յառաջադիմութիւնը - ոչ , ոչ , եթէ մարդոյ կեանքը լոկ նիւթական և կամ մը տաւոր լինէր , այս շատ խի է . բայց մարդը ունի բարոյական , կամ սրափ կեանք . կայ ՚ի մարդն աստուածեղին մաս մը , կայ սիրտ մը , որոյ մնունդն է սիրել զԱստուած . կայ մէկ խարով աղատ , սուրբ և անմահ հոգի մը , ուստի պէտք է մարդոյ յառաջադիմութիւնը աւելի բարձր բաներու մէջ փնտուել :

Առանց սրափ կենաց մնութեան եթէ միայն մոտաւոր կենաց զարգացմանք գոհ լինիմք և ասով մարդկութեան յառաջադիմութիւնը սահմանափակեմք , այն ատեն մարդը փոխանակ իւր վսեմ նպատակին դիմելու , փոխանակ իւր աստուածեղին բարձրութեան հասնելու , դէպ յերկիր կը խօնարհի , կ'ըլլայ գետնաքարշ , կը սիրէ զերկիր , կը մահանայ բարոյական կեանքը . և իւր սիրտը , որ Աստուած միայն արժանաւոր նուէր է , կ'ըլլայ ինքնին մաշող և սպառող հարաւութեանց , մին ու ոսին պէրճութեանց և խաբումիկ հաճոյից զոհ :

Ուրեմն մարդոյ մնութեան կենաց , սահմանափակ իմացականութեան արդիւնք եղող ոչ արուեստագիտութիւնը , ոչ գիտութիւնը , ոչ մեքենաներն և ոչ ահաւոր զէքերն կարող են ազգմի երջանկացնել . թէ և կը խոստովանիմք , որ այս ամենը օգտակար են իւ

րենց տեղին և պէտք է ազգի մը , ժողովրեան մը հայր լինելու կոչումն ընդունող մարդիկ զասոնք տարածելու և բազմացնելու հոգ տանին : Կը խոստովանիմք , որ արուեստագիտութիւնը մարդկութեան նիւթական կենաց պահպանութեան միջոց մի է . գիտութիւնը երկրի երեսէն և ընթերքէն արուեստից նիւթ պատրաստելու կը ծառայէ . կը խոստովանիմք , որ մեքենաներն կարեւոր են , որպէս զի մարդը ստակաւ ինչ հանգչի և վայելէ . զէնքերն պէտքը են ընկերութեան իրաւունքներն և պարտքերն սուրբ և անարատ պահպանելու , հասարակութեան խաղաղութեան հսկելու եւ հայրեննեաց ազատութեան և անկախութեան պաշտպան կալու համար . թէ և այդ նուիրական պաշտօնն ունեցող զէնքերն շատ անգամ դաւաճոն եղաւրց ձեռքը անարդ գործի մը կ'ըլլան իրենց հարազատին արիւնը խմելու , իրենց հարազատին պատիւն եւ իրաւունքը սրբազնի երեք արքի առաջ Փարիզի Գօնֆաներն առուին , որոց յիշատակը երեք արքի անցնելէ յետոց գեռեւս զաշարհ կ'ահաբեկէ . վասն զի տակաւին նոցա հրկիզած հցակապ շէնքերն կը ծխան , տակաւին նոցա գործած աւերմունքներն կան եւ մնան . Սոցա օրինակին կը հետեւի այսօր Սպանիս . ո գիտէ քանի հազար հոգիներու սիրտը այս ժամուն՝ Սպանիոյ մէջ եղաւրասպան թնդանութիւն այսիւ կը տագնապի . Եթէ լու մոիկ րնիմք , թնդանութիւն ուսւմբերուն տակ չոխախուած մօր մը վերջին որտառուած հառաջանքներն մեր ականջին հետ որտին եւս պիտի բազիսեն . միթէ այս է մարդկութեան յառաջադիմութիւնը . քան իցի , վասն զի այս ամենուն մէջ չէմք տեսներ բարոյական կեանք ,

շեմք ահեներ պատի կենքը , սրտի կե նոց հորոգութիւնը եղայրութիւնին և մարդասիրութեան մէջ է . Տեսե արար այս օրինակ յառաջադիմութիւնը սուկ պատուհաս մի է :

Աւրեմն ուր է և բնչ բանի մէջ ճշմարիտ յառաջադիմութիւնը և նորա արդիւնք եղալ երջանկութիւնը , զոր մարդը ստեղծագործութիւնէ ՚ի վեր անընդհատ եւ անխոնջ կորսնէ աշխարհի մէջ և չը կրնար գոտինել եւ վայել . Կոնք կուսուցանէ մեզ , որ Աստուած երջանկութիւնը երկիրց մէջ դրած է : Ագոր՝ քանի որ ճշմարիտ յառաջադիմութեան պատուզ եղալ երջանկութիւնը մարդկային հանձարով եղած ոչ այս և ոչ այն հիսոսքանչ գիւտերուն մէջ է , այլ միմիցն երկիրց մէջ , ըստը է մարդոյ յառաջադիմութեան ասհմանը երկիրն է . ուստի պէտք է այնըստի յառաջադիմէ , որ կարավանայ երկիրը ելլէւ Երկիրը ելլելու համար բաւական չէ մտաւոր կենոց նորոգում , բաւական չէ միայն իմաս ցամացաւականութիւնը և անհմանը անհարոյր զէնքին , մանաւանդ թիւն իմաս ցամացաւականութիւնը զարդացում , չեն բաւական ոչ արուեստագիտութիւնը , ոչ մերենաներն և ոչ մահարոյր զէնքին , մանաւանդ թիւն իմաս ցամացաւականութիւնը զարդացում , անհարոյր զէնքին յերկիրը կը խոնարհեն , փախանակ երջանիք մոլով վրդեան մը , անհանեղարտ ամբոխ մի կը կացուցանեն , ամբօխ մի անսանձ իւր կրից մէջ , անհարազատ իւր գործոց մէջ եւ խուժ իւր յարաբերութեանց մէջ , հետեւարար անտեղեակ եւ անդիսակ իւր վեմ կաման , մէկ խօսքով ամբոխ մի , որ զաղիր որդան մը նման երկրաբարը կը տառապի : Վետք է զմարդ բարձրացնել նորաբարօյական կեանքը սնուցանելով , նորա հոգին , այն աստուածենքն էստ թիւնը զարդացնելով , վասն զի մարդ գոյ իսկական արժանակութեանութիւնը . Զ.

րաւթիւնը և կեանքը հոգւոյն մ.ջ է . Հոգին կուսառտածացնէ զմարդ , իսկ կիրքելով իր նիւթիւնն և կը նուառացնին : Ուրիմն տուանց բարցական կենաց , առանց հոգւոյ զարգացմոն չը կոյ մարդկութեան համար ճշմարիտ յառաջադիմութիւնն :

Հոգւոյ զարգացումը ԲԱՐՊԵՍԱԿԱՆ ԳԱՍՏԻԱԲԱԿՈՒԹԵԱՄԲ կը լինի , որ է լեցնել մարդոյ թէմ միտքը և թէմ սիրութ բարձրոք և առաքինութեան սկրզ բունքներով . ծանօթացնել մարդոյն ինչպէս իւր իրաւունքներն , նոյնպէս իւր պարտերն , որ առ անձն իւր , առ ընտանիս , առ հայրենիս , առ բռնադակ մարդկութիւնն և առ Աստուածածուած . ուստցաննել նմաս սիրել զոնեկիրն եւ զԱստուած . եւ ահա այն ժամանակ միայն մարդը կը յառաջադիմէ , կը բարձրանայ և երջանիք կը լինի : Աւրեմն յառաջադէմ է այն աղոքը , կամ ժաղավուրդը , որ առաքինութեամբ ճոխացուն և բարեպաշտոն է , իսկ ընդհակառակն ագէա է և թրշուառ այն աղոքը , որ թէմ և ունինիւթական հարատութիւնն և զօրութիւնն , բայց չէ բարեպաշտոն և չունի առաքինութիւն :

Այս պատմուկան ումենամեծ ճշճարտութիւնն մի է , որոց գեղեցիկ ապացուց կարելի է համարիլ զավմէտական ընդարձակուծաւութիւնն , որ հեթանոսական դարուց ումենէն հըզօր , բարդաւած և բաղրբակրթեալ կայսերութիւնն էր և որ հետեւան ամենէն պահճակի ժողովուրդն ունէր իւժանութեան տակ : Զավմէ թէ և նախնեաց ծանօթ աշխարհի մեծ մօսսին կը ամիրէր , թէմ և հարաւատ էր և հզօր , թէմ և բաղրբակրթեալ էր եւ ունէր շատ փիլիսոփայ զաւակներ բայց չէր թագաւոր ժողովուրդ , վասըն զի չէր բարեպաշտոն և չունէր

ուստի ոքինութիւն ։ Կայսերը Հռամաց
մեջօք և անօրէնութեամբ կը բարձ
րանոյին ՚ի գահ կայսերական ։ Ժողո
վուրդն խոփի նման բարուց ապակա
նութեան մէջ կը թաւալը ։ Նորա հաւ
մար ընդդէմ բնութեան գործուած
ցած և անարդ գործերն առաքինութիւն
համարուած էին ։ մէկ խօսքով ուրա
խութիւն և զուարձուի էին այս ապակա
նեալ ժողովորեան ինչպէս Յգոստոսի հօր
և որդւոյ զիրար սպաննելու հրամանը,
նոյնպէս Ներսնի մայրաւապանութիւնը։
Ա. յաջափ ապականութեանց մէջ չեմք
կարող ասել, որ Հռովմ յառաջադէմ
էր, երջուիկ էր եւ ունէր հանգիստ
սիրու մը ։ վասն զի սիրան հանգչեցը-
նուլու մարդը բարձրացնող ամեն բան
երկինքն կը գայ ։ Հռովմ շունեցաւ
երկինքն բան մի բաց ՚ի իւր կործա-
նումէն ։ վասն զի Ասուուած ինքն առ
ռաջնորդեց Եւ բայիս խորերէն բար-
բարսաց, որք գալավ յօշտեցին այս
կայսերութիւնը և իրեն հետ իւր ա-
պականութիւններն ընծեցին։
Ինչոյն այս ապացոյցն կը տեսնը-
ւի, բարեպոշտօն իւրանիքը, որ բարո-
յական կենաց զարդացման արդիւնք
է, ժողովուրդեան մը ոչ միսցն յառաջա-
դիմութեան, ոյլ և գցութեան սպահ
սպանութեան գլխաւոր միջոց մի է ։
Քարոյական կեանիքը բարսական դառ-
տիարակութեամբ կը զարդանայ, որ
պարուուց և իրաւանց վրկարար և եր-
ջանկառիթ միզքանց վերայ հիմնուած է։
Ա. յի աղջին, կամ ժողալութեան մէջ
երբ պարոք և իրաւունք հաւասար
ուեղ բռնեն, այն աղջն յառաջադէմ
և երջանիկ կ'ըլլայ, ուստի երբ այսպէս
բոլոր աղջերն, համայն տէրութիւննե-
րըն և պէտութիւնք բարոյական դառ-
տիարակութեան ծուալինմէ ձանաւ-
չեն պարոք և իրաւունք արդեամբ և
ոչ օգարսի խօսքով, այն ժամանակ

մէր այսօրուան անսած ամեն աղջա-
ներն, ամեն չորիքներն կը բարձուին
աշխարհիս երեսւէն, այն ժամանակ ող-
գոջնուց և եղայրուսպան պատերազ-
մներն կը վերջունան ։ թնդանօմի ար-
հաւրալից ձայնը կը լուէ, և Չուլեսցին
աւտօնը ՚ի խորս եւ սուբիք ՚ի ման-
գաղս և ոչ առնուցու ազգ յագի վե-
րայ սուր և ոչ եւս ուսանիցին տալ
պատերազմ ։ Երբ բարսական դաս-
տիարակութեամբ պարտուց և իրա-
ւանց սկզբունքներն, որոց վերայ հիմ-
նուած է ամբողջ մարդկայցն բնեկերա-
կանութիւնը, աղջոց կենաց և սրանին
մէջ խոր արմատանան, այն ժամանակ
այսօրուան կելջ բարսականութեան
խարխաւ շենքը, որ յամենացն հոգմոց
կը չորմի, կ'անկանի ։ կը բացուի ան-
սւանական լուսաւորութեան եւ յա-
ռաջադիմութեան քաղն, կը քաշուին մի
կողման աշխարհի թէ ատրանի քեմէն առա-
օւէնսդիլներն, կը թագաւորէ ճշմա-
րիտ բարսականանութիւնը, որ միրոց
օրէնքն ունի իրեն գահակից ։ Ճշմա-
րիտ լուսաւորութեամբ լուսաւորուե-
լով ժողովուրդներն իրենց սիրուը և
միտքը պարաւանդող նախապաշտում
ներն կը փարաւին, նման այն միգին,
որ երբ սակաւ ինչ մընողը արե-
գակին կը տագնաց, իսկոյն կ'անհետի.
կը նական խորութիւններն կը պակա-
սին, որով այսօր շատ անուանական
Քրիստոնեաց աղջեր իրենց կեանիքով,
իրենց գործքերով զՔրիստոս և նորա
փրկարար Աւետարանը հեթանոսաց
առջեւ նշաւակ կ'աւենեն ։ կը վերջա-
նաց այն մոլեկ օնութիւնը, որ Քրիս-
տոսի անունով զՔրիստոս կը հալածէ ։
Աւետարանի անունով իւր վառուած
երեւակայութեան կը հետեւի, և կը
ջանաց աւելի նորա ուստոնիքն յա-
ռաջաջ երթալ, եղբայրութիւնն եւ
մարդասիրութեան սուրբ անուանին

աղդ յազգի վերայ և թագաւորութիւնի թագաւորութեան վերայ կը յարուցանէ . կը ձգտի ուրիշ եկեղեցեաց ան կախութիւնը և ազատութիւնը նուաճել : Համառ օտ ասենք , երբ բարոյական դաստիարակութիւնը ընդհանրանայ և զարդանայ . այն ժամանակ աղդգերն ձշմարտապէս կը յառաջադիմեն և թագաւորածողվուրդ կ'ըլլան :

Քանի որ բարոյական դաստիարակութեան օգուտներն այսչափ շատ են եւ անհամեմատելի , սակաւ ինչ նկատողութեան առնեմք և տեսնեմք , թէ մեր Աղդին մէջ որչափ կարեւորութիւն և նշանակութիւն ստացած է : Այսպիսի նկատողութեան մի համար առ հաստրակ ժողովրդեան կեանքէն սկսելը ուրիշ պատեհ առթի թողամ՝ տեսնեմք թէ Աղդ . Դպրոցաց մէջ ոքք Աղդի ապագայի դայեակներն կը համարուին . ինչ աել բռնած է բարոյական դաստիարակութիւնը :

Եթէ լոկ համբաւոյն նայիմք , Աղդ . Գպրոցներն լաւ վիճակի մէջ են , այս մասին ամեն ոք մեծ գովեատիւ կը խօսի . սակայն պէտք է հետազոտել այս գովեատներու առարկայն . Եթէ մանկանց և պատանեաց իմացականութիւնը զարդացնելու համար եղած ջանքերն են , զայդ մէք եւս կը խոստովանիմք . կը խոստովանիմք , ոք մանկանց գմբու վերաբերեալ ամենայն ինչ մեծ եռանդով կ'ուտուցանեն . սակայն այս՝ գպրոցաց լաւ վիճակ ունենալու ապացոյց մը չէ : Քերականութեան , աշխարհագրութեան , թուաբանութեէ , պատմութեան , երկրաշափականութեան , այս մասունքներէն ու անհամար կ'աղջ կ'ամար կարեւոր են մարդոց նիւթական և մը տաւոր կենաց համար , սակայն կայ ուսումնի , որ բարոյական կենաց համար կարեւարագոյն է , այս իսկ է կրոնի ուսումնի , որ բարոյական դաստիարակութեան ամենամեծ ճիւղն է : Գի-

տութիւնք մարդոց գլուխը կը լեցնեն . բայց կրօնի գիտաւթիւնը սրախն մեծ բաւականութիւն կը տայ . Կարսղեմք ասել , որ առանց կրօնի ուսման իմացականութեան զարդացման համար եղած ջանքերն ի զուր են և ապարդիւն . վասն զի առանց սրախն մը շակութեան զարդացման իմացականութիւնը ոչ միայն մոլութիւններն ընթեր . այլ առաւել եւս կ'աճեցնէ : Կրօնի ուսման կարեւորութիւն ըն առողջ դպրոցներն կարող են քաջ ու սեալներ հացնել , բայց ոչ բարի քաղաքացիներ . մեր Աղդն բաջ ու սեալներէ աւելի բարի քաղաքացիներու պէտք ունի , ոքք գժբաղդաբար կը պակսին :

Այս մեծ պակասութիւնն է պատճառ Աղդ , գպրոցաց տարտամ և իրենց բուն նպատակին ծառայելու անկարող վիճակին . վասն զի “ Սկիզբն իմաստութեան երկիւղ Տեւառն է ու Մարդոց կրթութեան , նիւթական եւ մտաւոր զարդացման հիմք Տիրոջ երկիւղը եթէ ըլլնի , չուսանիր նա իւրի բրաւանց հետ նաև իւր պարտքերն . չուսանիր մարդկային ընկերութիւնը հաստատուն պահող և բարձրացնող ձշմարիստ սկզբունքներն , չուսանիր սիրել զԱստուած և զընկերն , սիրել ընտանիքը , հայրենիքը և համայն մարդկութիւնը : Ցաւօք սրաի կ'ասեմք , որ այսօք մեր գպրոցներէն ելլազներն մեծ մասմբ դաստիարակութեան այս էւ ական տարեբներէն զուրկ են . վասն զի տակաւին մեր մէջ բարոյական դաստիարակութեան յարդը եւ անհրաժեշտ կարեւորութիւնը զդալի եղած չեն :

Նիւթերցնալ , թերեւս կարդացած լինիս գպրոցաց հրատարակեալ շատ ծրագրեր , անշուշտ գիտած ես , թէ նոցա մէջ ինչ աստիճանի կարեւորու-

թիւն տրուած է սրտի մշակութեան , հոգւոյ զարդացման վերաբերեալ ուսումնաց . ինչ ստորին տեղ բռնած է ձը բագրերուն մէջ կրօնի ուսումք , որ երկար դարերէ ՚ի վեր Հայ-Ազգը պահապանելու զօրաւոր և գլխաւոր միջոց մի եղած է , որ Հայ-Ազգի գլխաւոր ու նունդն եղած է և պէտք է լինի : Երբ կրթութեան մը հիմունքը կրօնի ուսումք չէ , այն կրթութիւնը փոխանակ չնելու կը քանդէ և կ'աւերէ , փոխանակ բուժելու կը խոցէ : Եթէ կ'ուղես , խօսէ կրօնի վերայ այդպիսի կրթութիւն առնոլներուն հետ , կը ծաղքէն զքեզ , նոքա իրենց հօր բարեպաշտութիւնը կ'արհամարհեն , իւրեանց մօր կրօնափրութիւն խորին տգիտութիւն կը համարին . նախնեաց սիրավի արարքը , որ վասն կրօնի ազատութեան , իբր յիմարութիւն կը քարոզեն . Պէտք է համոզուինք որ աշխարհիս վերայ առանց կը բրօնի ուսման չը կայ խաղաղութիւն խղճի և հոգւոյ և չը կայ բաւականութիւն սրտի :

Մարդկային ազգի պատմութեան ամեն շրջաններուն մէջ կը գտնեմք մարդիկ , որք տեսան և վայելեցին կը բրօնի ուսման ուժը և զօրութիւնը , տեսան եւ վայելեցին զայն հիւանդութեան խուցերուն մէջ , գիծին և խաւարշտին բանտերու առանձնութեան մէջ . տեսան և վայելեցին երկաթեայ տանջանարանաց վերայ , կամաւոր պատրանաց մէջ ՚ի տար և ՚ի տօգակէղ աշխարհս , տեսան և վայելեցին անօթութեան և մերկութեան մէջ . երկրի այրերուն և խոռոշներուն մէջ , ամայի կղզիներուն եւ անապատներուն մէջ , մէկ խօսքով տեսան և վայելեցին ուրախութեամբ գաղանացեալ թշնամոցն սրցն տակ : Այս ամենը կը հաւասուեն նմանապէս մեր Ազգ . և Եկեղեցական պատմութիւնը . սակայն

մ.ք միշտ անտարբեր եմք և այս դառն անտարբերութիւնն եղած է պատճառ Ազգին կրած և կրելիք աղետից պատճառ . այս անտարբերութիւնն է պատճառ , որ ամեն ոք փոխանակ ընդհանրութեան շահը , օգուտը և բարին խորհելու , իւր անձը միայն կը մտածէ և այս առթիւ ամեն բան իւր անձնասիրութեան կը զոհէ . այս է պատճառ . որ Հայ-ժողովրդեան համար ընդհանրապէս նախարարաշարումներն կրօնի տեղ բռնած են եւ շատ գիտնական համարուածներու համար առասպել ներն կրօնական մեծ ձշմարտութիւններ համարուած :

Անշուշո այս ցաւալի վիճակն ամեն խորհուներու համար զգալի եղած է . պէտք է դարման տանիլ , պէտք է աղդութեան առագայն փրկել և այս մասին բարոյական գասահարակութիւն հաւասար ընթայնել դպրոցաց մէջ իւմացականին հետ , եթէ առաջ չեմք կարող անցնել . պէտք է կրօնի ուսումնաւալ շանալ ոչ միայն մատաղ սերունդի մէջ , այլ նոյն իսկ բոլոր ժողովրդին մէջ . պէտք է զայն ոչ միայն դպրոցական ուսուումն , այլ իւրաքանչիւր ընտանեաց մէջ ամենամեծ ուսումն առնել . վերջապէս ու էտէտք է ժողովրդեան բարոյակոն կեանքը զարդացընել կրօնափրութեամբ եւ բարեպաշտութեամբ , առանց պոյնութեան մը համար չը կայ ձշմարիս յառաջադիմութիւն և երջանկութիւն վասն զի՞ւ Ամենէն կրթեալ ժողովուր գըն , եթէ ամենէն բարեպաշտօնը չէ , չէ կարող թագաւոր - ժողովուրդ ըւլլալ :